

ները նաև մաղձոտ բնաւորութեամբ մը զգածեալ են, նոյնպէս նաև այս կենդանւոյս ալ բնաւորութիւնը տխուր է, դէմքը դառն և տգեղ, շատ անգամ չորցած ծառի մը ճիւղին վրայ յեցած կը կենայ գլուխը դէպ 'ի ետև ձգած, և պարանոցը ուսերուն փետուրներուն մէջ կը խոթէ անոր ծանրութեանը թեթեւութիւն մը տալու համար, անանկ որ՝ զինքը տեսնողը կը կարծէ թէ իր դժբաղդութեանցն համար խորունկ մը տածութեանց մէջ ընկղմեր է: Այլ ըզբաղմունք, ոչ խաղալ, ոչ զուարճութիւն և ոչ երգել ունի: Շատ անգամ անօթութենէ ստիպեալ տխրութեամբ մը կը սկսի տաժանելի գործողութեան մը ձեռք զարնել իր կերակուրը հոգալու համար, մինչդեռ ինքը շատ անգամ ուրիշներուն կերակուր կ'ըլլայ: Պինտ պտուղներ ամենեւին չուտեր, կտուցը վտանգի մէջ չձգելու համար. անկարող է դարձեալ որ և իցէ ողջ որսի մը վրայ յարձրկելու, որով կը ստիպուի որ սպասէ ուրիշ մնակեր կենդանեաց ըրած որսերնէն աւելցած փրշուրներով կշտանալու, ինչպէս մեռած դիակներով որ անապատներու մէջ կը գտնէ: Յուլի և վարազի որսորդներուն ետևէն կը պտըտի, որպէս զի այս կենդանեաց ընդերքներովը ճարակի, որովհետև հնդկաստանցիք սովորութիւն ունին մէկէն բռնելուն պէս փորերնին պարպել և մանրել, որպէս զի դիւրին ըլլայ տանիլը: Վալասո իրեն սուր հոտառութեամբը դիակներուն տեղը իմանալով, մէկէն վրայ կը հասնի և արծուոյ որկրամուտութեամբ կը լափէ իրեն գտած աւարը: Իրեն սովորական ուտելիքներն են մողէսները, միջատները, գորտերն, ինչպէս նաև մուկն և պղտի թռչուններ, զորոնք՝ որչափ որ ալ ինքը դանդաղ և ցատկատու կ'ըլլա՞ծք մ'ալ ունենայ, բայց այնու հանդերձ յաջողութեամբ կը բռնէ. և որովհետև անկարելի է իրեն զանոնք մէկէն յօշել և մանրել, անոր համար երկայնատեն ծամելեացը մէջ առած կը դարձնէ ու կը ձգմէ կակրղցնելու համար,

և ետքը օդուն մէջ դէպ 'ի վեր նետելով իր լայն կոկորդին մէջ կ'ընդունի զայն:

Վալասոին մկնորսութեան մեծ յարմարութիւնը տեսնելով հնդկաստանցիք փոխանակ կատուի երբեմն զասիկայ կը խնամեն տներնուն մէջ, որիզով, հացով և մսեղինօք, բայց միշտ ուշադրութիւն դնելով որ որիզը լաւ հասուն ըլլայ, հացը փշրած, և միսը մանրած, որովհետև առանց աս բաներուս Վալասոին կտուցին անյարմար կ'ըլլան:

Բսիոյ և Բփրիկէի կղզեաց մէջ գրեթէ տասը տեսակ մը կը գտնուի աս թռչունիս, որոնք ընդհանրապէս այսպէս կը դասաւորուին ըստ իրենց եղջիւրներուն զանազանութեանը: Բզջի տեսակը՝ որ ամենեւին եղջիւր չունի. երկրորդ տեսակը քիչ մը աւելի մեծ, և այսպէս աստիճան աստիճան երթալով կը մեծնայ, մինչև Վալասո-ննպեղջիւր ըսուածը:

Բնութեան այսպիսի տգեղութիւնքը որչափ որ ալ մեզի իրաւունք մը տան ստգտանելու զՍքարիչը՝ այսպիսի անկատար արարածներ ստեղծելուն համար, բայց անոնց գաղտնի պատճառներուն անտեղեակ ըլլալովնիս, աւելի լաւ է զարմանալ Բստուծոյ մեծութեանը վրայ որ այնչափ բիւր տեսակ արարածներ ստեղծեր է, քան թէ ստեղծման ներքին պատճառը չգիտնալով մեզազիր ըլլալ յանդգնութեամբ:

Պոշոնեի նոր ակտառն 'ի Բարիզ:

Բարիզու ամենէն անուանի շրջագայութեան զբօսանաց տեղն է Պուլոնեի անտառ (le Bois de Boulogne) ըսուածն քաղքին արևմտեան կողմը. ուր կը տանի Յաղթական կամարէն սկսեալ նոր բացուած պողոտայ մը, որուն երկայնութիւնն է 1300 մէրը և լայնութիւնը 100, մէջը բովանդակելով յիմացի նեղ ճամբաներն ալ, սակաւա-

գիւտ ծառոց տունկերը, մարգագետիններն և գետոյն մօտ գտնուող տանց կողմնակի ճամբաները : Պողոտային ծայրը կը հանէ Տոֆինի ըսուած դուռը . դիմացդ կ'ելլէ լճին ճամբան , որուն լայնութիւնն է 20 մէրը , և տասը վայրկենէ ստորին լիճը կը հասցընէ , ուսկից կ'ելլէ գետակ մը և ճղելով երկու կղզի կը շրջափակէ : Լայս ծաղկազարդ դալարազուարճ թուփերով և ջրային թռչուններով լցուած կղզիները՝ որ կիրակի օրերը այցելուներուն երգերովն և խնտումով կը ճխան , փայտէ կամուրջով մը մէկմէկու կը հաղորդին . կղզիներուն մօտենալու համար գեղեցիկ նաւակներ կան : Երկուքին ալ ծայրերուն վրայ մէկմէկ պորմ (քեօչկ) կայ և մեծ կղզւոյն մէջ սոճի ծառերով կէս ծածկուած Գաֆէ ու պանդոկ մը :

Գետոյն վերի ծայրը երկու արուեստաշէն ջրվէժներ կան , որոնք քարաժայռի կտորուանքներու վրայ կը թափին , գեղեցիկ և նկարավայել տեսքով , որոնց մէջ ասդիս անդին՝ խումբ խումբ և զանազան ակնհասաճոյ ձևերով տընկուած են պատատուկ և կախուկ բոյսեր : Լայս տեղւոյս և վերին լճին միջոցը խաչաձև ճանապարհաց գլխի մը կը նմանի , նստարաններով զարդարուած , և կ'անուանի Բոլորակ Սահանաց (Le rond des Cascades) : Սերին լիճն ալ նմանապէս պզտիկ ջրվէժ մը ունի , որուն ինչուան քովը կրնան երթալ հետաքրքիր՝ մարգագետիններու մէջէն ծառերու շուքով հովանաւորուած նեղ ճամբաներով : Սէկ մէրրաչափ միջին խորութիւն ունին լճերը որոնց մէջ 50,000 ձուկ ձգուած են : Չորը Սենա գետէն կու գայ ջրհանով գետնի տակէն ձուլածոյ ճամբով մը մինչև քարաժայռից բերանը , և իր ուժգնութիւնը գետոյն մէջ կը չափաւորէ . ախորժական զովութիւն մը և զուարճալի բուսաբերութիւն մը կը տիրէ այս դալարազուարճ արանցս վրայ :

Լճերուն գլխէն քանի մը վայրկենէն Սորգմարի բարձրաւանդակը կը հասնինք , որ ձևացած է գետին յատակէն

հանուած հողովը . շինութեան ատենը երկաթուղի մը հաստատուած էր այս տեղափոխութեանս համար : Շարտարապետն ամէն բանէ օգուտ մը քաղելու ջանաց , արմատաքի խլուած ծառերը տնկել և պեղմամբ գտնուած քարերը գործածել տալով : Օջրաւոր մեքենայով մը և մեծ ծախիւք , առաջ 30 ոտք ցած գտնուող մայրի ծառը բլրակին գագաթը հանեցին . անկէց քիչ մը հեռու ձախակողմը () դէօյլի ձախձախուտը մաքրուած զարդարուեցաւ պզտի բլրակաւ մը որուն վրայ շինուած է ազուոր գիւղական տաղաւար մը :

Սորգմարի բլրակէն գրեթէ ուղիղ գիծ մը կը տանի Պուլնետի դուռը , անկէց ալ լայն ճամբայ մը Լօնշան : Շինաբաբայարանին ձախ կողմը Սենա գետոյն և բուն անտառին մէջտեղն է նորաշէն ընդարձակ ձիւնթացքը զոր տեղեակ անձինք Լնգղիոյ Լիւ Սարքըդի կը հաւասարեցընեն : Լեմի պէս բարձր գահերէ նայելով՝ անտառին սահմանագրուիւր շինուած մեծ ջրվէժը պայծառ կը տեսնուի : Լհագին քարերու և նկարագեղ արուեստիւ շարուած կարծրակուռ ժայռից մէջէն՝ գեղջկական շաւիղներով ել անոր գագաթը , և ահա աչուրներուդ առջև բնութեան ընդարձակ և չքնաղ տեսարան մը : Լնլիջապէս դիմացդ Լակալէդի հողմաղացը՝ թատերաց մէջ նկարուած աղօրեաց պէս ճերմակ և ներկուած . աջակողմդ գեղեցիկ ամարաստուն մը ծաղկի պարտեզներով շրջափակուած , հանդերձ մեծ աղաւնոցով մը՝ զոր հին պատերազմական աշտարակի մը պէս ժայռաձև յօրինած են . ձախակողմդ Գաֆէ պանդոկ մը հանդերձ ծառերու տակ շարուած սեղաններովն և ուրախ զրուարթ բազմականներով : Սենայի միւս կողմը կը տարածուի Սիւրէզն , և հորիզոնին վրայ Սալերեան լեռը ամրոցներու պատուարները կը բարձրացընէ :

Սարէն նայելով՝ ջրվէժը 14 մէրը բարձրութեամբ ժայռալից գագաթէ մը 60 մէրը լայնութեամբ ապառաժներու վրայ ահաւոր խոխոջմամբ թափող

սահանքի մը կը նմանի . բայց ջրվէժին ամենէն հետաքրքրութիւն շարժող մասը ներսի կողմն է , ուր կ'ինջեցընեն անհարթ սանգուզք , և երկու տեղ կը հանեն , ուր ծռելով և մեծ ուշադրութեամբ պէտք է շարժիլ ու անցնիլ : Լ. յն վազած ջրոց խոխոջանքէն , այն ջրվէժին շառաչմունքէն որ չորս դին բարակ անձրև մը կը ցնդէ , այն առողջ և զգալի զովութենէն որ զմարդ տեղւոյն կէս մթութեանը մէջ կը պաշարէ , այն զօրաւոր արձագանգէն որ ձայնդ կ'անդրադարձընէ , այն չորս կողմի պատերուն վրայ եղած հազարու մէկ անկանոն ձևերով ժայռերուն տեսքէն , վերջապէս այն հոյակապ կամարներէն՝ ուսկից որ քարացեալ մանր պաղակներ կը կախուին և ուր ժայռերը տեղ տեղ կ'որ գմբէթաձև , տեղ տեղ սուր ու բութ անկեամբ կամարներ կը ձևացընեն , մարդ ինքզինքը դիւթական այրի մը մէջ կը կարծէ . բայց այս խաբէութիւնը երկայն չտևեր : Լ. յս քարավազը ձևացընելու համար Փոնդենրալլայի հանքերէն 200 մէդր խորանարդ քար բերուած է : Գրվէժին ետեր տասը վայրկեան հեռու՝ ձախակողմը շինուած է Քաղլանի մարգագետինը (Pré-Catelan) . անոր մօտ Զիարձակարանը որոնց վրայ մանրամասն տեղեկութիւն տալը մեր նիւթէն դուրս կը սեպենք :

Պուլմնի անտառը մանաւանդ թէ մեծ դրախտը կամ գոմբը որ լայնատարած անգղիական պարտեզ մը դարձաւ , ծառերով և ծաղկըններով լի՝ ամէն կողմանէ լայն և խոտոր ձամբաներով կրտրուած է , և ոտքով քայլողներու համար քովընտի զուարճալի ձամբաներ պահաս չեն , որոնց մաքրութեան և կարգաւորութեան հոգացող բազմաթիւ պաշտօնատէրները դրուած են : Ընդիս անդին պարապ բոլորակ տեղուանք և տեղ տեղ ալ ընդարձակ բացուածքներ կան՝ որպէս զի անտառին զանազան գեղեցիկ գիւրբերը լաւ աչքի զարնեն . բայց այն կերպով շինուած որ արուեստը զենութիւնը չայլափոխէ , այլ կարգա-

ւորելով զայն աւելի գեղեցկացընէ . ճարտարապետն իր գիտութեան կանոնները տեղւոյն դրիցը և վայելքին կը յարմարցընէր , խոհեմ չափաւորութի մը պահելով : Ընթաց տնկուած ծառերը իրենց անկանոն դրից մէջ թողուած են , և Վերսայլի թագաւորական անտառին մէջ եղածներուն պէս չեն սանտրուիր և կոկուիր :

Նիւսիսային և հարաւային կողմերը երկու լայն ծառատունկ ձամբաներով և երկաթէ վայելուչ վանդակներով պատած է . որոնց յաւելուած մը կրնայ սեպուիլ Նէոյլի կամուրջէն մինչև Սէն-Վլուի կամուրջը նոր շինուած գեղեցիկ կառաց ձամբան , որուն երկու եզերքը պարտեզներ յօրինուած են . 50 պահպանը միաձև կանաչազգեստ կը հսկեն անտառին վայելութիւնը պահելու : Տեղւոյն այսչափ կերպարանափոխութիւնն յայտնի է որ շրջագայողաց թիւը աճեցընելու համար է . ասոնց մէջ երկու դաս մարդկան կը դիտուին . մէկն լուր օրեր պտըտող , մէկ մ' ալ կիրակի օրերը : Լուր օրեր պտըտողք բատ նորելուկ սովորութեան շաբաթ օր կ'ընան բազմութեամբ . ընդհանրապէս կէսօրուան ժամը երկուքէն վերջը կը սկսին ձամբաները հարուստ կառքերով ձիաւորներով լեցուիլ . իսկ Վիրակի օրը անտառին զուարճութիւնը թողուած է յատուկ քաղաքացեաց , պաշտօնակալաց , վաճառականաց , վերջապէս անոնց որ վեց օր գործողութեանց պատճառաւ՝ հաշուեսեղանի կամ դիւաններու առջև կը քամուին , սպասելով եօթներորդ օրուան հանգստեանը : Բնականապէս այս օրս վարձու կառքերը ազնուականաց կառքերէն անհամեմատ աւելի շատուոր են : Ը տեսնելու է հոն ուրախութիւնը , շարժմունքն և աղաղակը . մանաւանդ ամառը մարգագետնին վրայ փռուած ուրախալից սեղանները , նաւակներով սահիլը կամ էջերով խնտալով կանչելով երթալ գալը , և պէսպէս ընտանեկան ինջոյքն և զուարճութիւնները :

